

աշխատութենէ կը հանգչեցընեն և  
միսնգամայն նորէն առ այն կը պա-  
տրաստեն :

**Ե. Մաքրուրիւն :**

|| Աքրութիւնը մասնաւոր կերպով  
առողջութիւն պահելու շատ հարկաւոր  
է : Դաստիարակութեան տեղ մը՝ ա-  
մէն բան պէտք է որ ամէն կերպով մա-  
քուր ըլլայ . սրահները , դասատուննե-  
րը , գաւիթները , ձեմելիքները , ննջա-  
րանները : Ինյոյ պէտք չէ ալ որ մա-  
քրութիւնը չափն անցնի :

“ || Աքրութեան չափազանցութե-  
նէն զգուշացիր , կ'ըսէ Փեսելոն .  
” մաքրութիւնը թէ որ չափաւոր ըլլայ ,  
” առաքինութիւն մըն է , բայց երբոր  
” մարդ չափազանց ետևէն երթայ՝  
” թեթևամոռութեն կը զարնէ . կիրթ-  
” ախորժակը չափազանց փափկութիւ-  
” նը կը մերժէ . ինքը պղտիկ բանե-  
” րու փոյթ կը տանի և ամեննեին պըզ  
” տիկութիւն չսեպեր . . . ” :

Լարելի է առանձնական դաստիա-  
րակութեան մէջ չափազանց մաքրու-  
թիւնը վախնալու բան ըլլայ . բայց  
հասարակաց դաստիարակութեան մէջ  
չեմ կարծեր որ շատ վախնալու ըլլայ ,  
գուցէ և ոչ կարելի բան է :

**ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՑԵՂԵԿՈՒԹԻՒՆ**

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վիկտոր Ալֆիկի : ( Տես երես 148 )

Հասանք հիմա Ալֆիկեայ առան-  
ձին ողբերգութիւններուն վրայ խօսե-  
լու . և որովհետեւ ասոնց մէջ առաջինը  
կարգաւ Փիլիպպոս Բ ողբերգութիւնն  
է , անոր համար այս հատուածին մէջ  
անիկայ պիտի տեսնէնք : Այս ողբեր-  
գութիւնը նոր ատենի պատմութիւն  
է . ասոր մէջ կը տեսնէնք որ Փիլիպպոս  
Բ Ապանիոյ թագաւորը կը սպաննէ  
անգթութեամբ իր Լարոլոս որդին , և

Լաղիսաբէթ թագուհին ալ , որ Հեն-  
րիկոս Բ Գաղղիոյ թագաւորին աղ-  
ջիկն էր , Փիլիպպոսի որդւոյն օրինակին  
կը հետեւ : Ալֆիկերի զՓիլիպպոս կա-  
տարեալ բռնաւոր մը ձեւացուցած է՝ որ  
չափ որ կրնար մտածուիլ ու գրչի տակ  
դրուիլ . իրեն Փիլիպպոս՝ Տակիտոսի  
նկարագրած Տիբերին նախանձորդը  
սեպելու արժանի է : Այսպիսի սիրտ  
մը ուրեմն բնականապէս ծնողական  
գութ ալ չէր ճանճնար ու այն որդիքնե-  
րը , որ կենաց երկարութեան և ուրա-  
խութեան զօրաւոր առիթներ պիտի  
ըլլային իրեն , իբրև իրեն հապատակաց  
պէս կը նայէր անոնց վրայ . անոր հա-  
մար այս ողբերգութեանս մէջ Փիլիպ-  
պոս գէշ աչքով կը նայի իր Լարոլոս որ-  
դւոյն վրայ , ամենայն բռնաւորութեն  
անոր գէմ զինուած . մանաւանդ տես-  
նելով ալ որ Լարոլոս իր կնոջ Լաղիսա-  
բէթին հետ սէր կապեր է ու անկէց կը  
սիրուի , նախանձը սաստիկ կը շարժի ,  
և վերջապէս կ'ուզէ երկուքն ալ սպան-  
նել . բայց Լարոլոս սրով զարնուելէն ան-  
միջապէս ետքը՝ կարգն որ Լաղիսաբէթի  
կու գայ , Փիլիպպոս կ'արգիլէ զինքը ու  
կ'ուզէ ողջ թողուլ . բայց անիկայ յան-  
կարծակի Փիլիպպոսի սուրը յափշտա-  
կելով կը վիրաւորուի : Ալֆիկերի բոլո-  
րովին անմեղ չգներ զլարոլոս , ու կը  
տեսնես որ շատ ուժով է բնութեամբ .  
ինչպէս նաև Լաղիսաբէթի հետ անկարգ  
սէր ունի , բայց ասոր պատճառը այն է՝  
որ Լաղիսաբէթը առաջուց բուն Լարոլո-  
սի խոստացուած էր ու ետքը Փիլիպ-  
պոս զանիկայ իրեն երրորդ կնիկ ուզեց  
առնել . դարձեալ Հոլանտացւոց գես-  
պանին հետ ալ առանձին խօսեր է , ու  
իրենց ապստամբութեանը իրաւունք  
տուեր է . բայց այս յանցանքն ալ այնպէս  
մը ձեւացուած է , որ Լարոլոս չամար-  
ձակելով այսպիսի բնաւորութեամբ հօր  
մը հետ խօսելու՝ վշտակից եղեր է ապըս-  
տամբաց Փիլիպպոսի պաշտօնեաներէն  
քաշած նեղութիւններուն : — Բայց այս  
ողբերգութեան ստոյգ պատմութեանը  
վրայ քանի մը գիտնալու ծանօթութիւն  
կայ . Փիլիպպոս Բ պատմութեան մէջ

իրարմէ բոլորովին զանազան գոյներով նկարուած է . պատմագիրներէն ոմանք զինքը ամենալաւ , արդարասէր ու ձըշմարիտ ուղղափառ թագաւոր մը կը ցուցընեն , ինչպէս որ Ապանիոյ արքայական աթոռը կը պահանջէր . իսկ այլք ալ Ալֆիկրեայ նկարագրածին պէս՝ կասկածոտ , վայրագ , արիւնահեղ , վերջապէս բռնաւոր կը դնեն : Իրեն որդւոյն գալով՝ գրեթէ ամէն պատմագիրք գէշ բնաւորութեան տէր կը նկարեն զանիկայ . բայց Ալֆիկրին զՓիլիպպոս բռնաւոր ընելէն ետքը՝ պէտք էր որ զլիարոլս շաս աւելի ազնիւ իշխան մը ձեւացընէր , որպէս զի ողբերգութիւնը կարենայ անմեղութեան մը վրայ սիրտ շարժել . վասն զի ինքը այն կարծիքն ուզեց առնել՝ որ Փիլիպպոս սպաններ է զլիարոլս , և ոչ եթէ լիարոլս բաղանեաց մէջ իրեն երակները բանալ տուեր է . թէպէտ և դարձեալ մէկ երկու պակսութիւն ու յանցանք ալ թողուցած է վրան , ինչպէս որ տեսանք վերը : Ապայն պատմագրաց մէջ կան ալ ոմանք , որ կ'ըսեն թէ Փիլիպպոս լիարոլսի ու Լաղիսաբեթի իրար սիրելուն նախանձելով՝ գործել տուաւ այս սպանութիւնը , և Ալֆիկրի ասոնց վրայ հիմնեց իր ողբերգութիւնը , ու անոր համար լիարոլսի ալ անմեղութիւն տուաւ : Անկ պարագայի մը մէջ միայն Ալֆիկրի բոլորովին զարտուղեցաւ պատմութենէն . իրեն ողբերգութեանը մէջ Լաղիսաբեթ՝ լիարոլսի հետ մէկտեղ կը մեռնի , ուր ընդհակառակն յայտնի է ամէն պատմագիրներէ՝ թէքանի մը ամիս ալ զեռ ապրեցաւ . բայց թէպէտ շատերը կ'ըսեն թէ բնական մահ ունեցաւ , չփիտցուիր որ ինչ մահուամք մեռաւ : — Ալֆիկրեայ նկարագրած Փիլիպպոսին բնաւորութիւնը՝ պատմութիւնը խորին անդրադարձութեամբ կարդացողներու համար շատ ուղիղ կ'երևայ . Ալֆիկրի իր ազատասիրութեան ոգւովը վառուած՝ լաւ թափանցեր է ճշմարտութեան մէջ : Բայց ասոր և ողբերգութեան ուրիշպատմական պարագաներուն վրայ մանրա-

մանաբար խօսելու նիւթերնուս սահմանը չտանիր և կերպով մըն ալ այնչափ եական բան մը չէ մեր դրած վախճանին . անոր համար ասոնք իբրև ստոյգ պատմութիւն առած՝ ողբերգութեան չէնքին վրայ քանի մը քննութիւններ ընենք :

Փիլիպպոսը կատարեալ բռնաւոր մըն է ըսինք . բռնաւորին սիրտը ամէն կրից ենթակայ կրնայ ըլլալ , բայց այն կերպով չըորեռքիր՝ ինչպէս որ երիտասարդութեան կրակը կը ցոլայ . իր ամէն կրից ու փափաքանացը մէջ՝ խորին ու շարունակական զգացմունք ունի . իր կիրքերը բերան չունին , ու բռնաւորը լուս կ'ըլլայ . դրառանց հանդարտ և ամենեին բարկութիւն չունի՝ մինչեւ որ կիրքը իր վերջին սահմանը համար . կեղծաւոր , որչափ որ ներքին կիրքերը զայրագին են . որ և իցէ կրից ատեն ալ միշտ բռնաւոր է . կնիք ամենայնի՝ հպարտ , անողորմ ու վրէժիմնդիր է վերջի աստիճանի : Այսնկ գեղեցիկ նկարագրած է Ալֆիկրի զՓիլիպպոս , և խօսակցութիւնն ալ այն բնաւորութեան ճիշդհամեմատ դրած է բերանը : Այս բըռնաւորին մտերիմ մը տուած է , որ իր դրութեանը դէմ հակառակ բան էր . թերեւս ասոր պատճառը այն է , որ գեռիր ասպարիզին սկիզբն ըլլալով՝ բոլորվին հաստատուած չէր իր մտածութեանց մէջ . կամ մանաւանդ թէ սաստիկ ըմբռնելով Փիլիպպոսի բնաւորութիւնը՝ զգաց ներքին ազդմամբ մը որ պէտք էր մտերիմ մը տալ Փիլիպպոսի : Ապայն այս անձը , որ կոմէզ կ'ըստուի , սովորական մտերիմներուն պէս չէ . Փիլիպպոսի բերանը լուռ է անոր ալ , բայց որովհետեւ անիկայ բնաւորութիւնը՝ գիլիպպոսի շատ կը նմանի՝ կը դիտէ զՓիլիպպոս ու անոր աշուշներուն վըրայ կը կարգայ սրտին խորհուրդներն ու հրամանները , և լուռ թեամբ կը կատարէ . մեծ հանձարէ ելածնկարագրութիւն է այս : Այրկուքին բնաւորութիւն իրարունման է ըսինք . այս տարբերութեամբ որ կոմէզ ծառայական ոգի ունի , ինչպէս աղէկ կը դիտէ Ալլըմէն

քննաբանը . աղա թէ ոչ անոր պէս վայրագ է ու անոր պէս խորունկ բնաւորութիւն ունի : Փիլիպպոսի պէս բըռնաւոր մը չկրնար հանդիսականաց առջեւ առանձնախոսութիւն ընել ու իրեն սրտին տագնապները յայտնել , որովհետեւ պէտք է որ ասոնք իր սրտին խորերը թաղուած ըլլան . այսպէս Ա. Փիլիպի ալ մէկ անգամ միայն բերանը առանձնախոսութիւն կը դնէ՝ խիստ հարկաւոր ու աղուոր տեղ և ամենահամառօտ , որ վերջէն պիտի տեսնենք : Իսյց այն էական կիրքն որ բոլոր ողբերգութիւնը կը դարձնէ և կարողութ ու Աղիսաբեթայ մահը կը պատճառէ , նախանձն է . Փիլիպպոս չքաշեր որ կարուց որդին իր Աղիսաբէթ կնոջ հետ սէր կապէ ու փոխադարձաբար անկէց սէր տեսնէ . և ասիկայ Աղիսաբեթի վրայ սէր ունենալէն չէ , հապա իր խորին բնաւորութիւնը սաստիկ կ'առնուի այս բանս : Կը կանչէ իր առջեւ ողբերգութեան երկրորդ հանդիսին Աղիսաբէթն ու կարողուր , և առանց պատճառն ըսելու կը հրամայէ Լոմէզի որ դիտէ : Փիլիպպոս այսերկու տեսարամին քաղցր կերպով մը ու երկիսոս իմաստներով շփոթելով զիրենք և խիստ վարպետ կերպերով բանը դարձնելով գաղտնիքը առանց իրենց իմանալուն բերներնէն կ'առնէ . խիստ աղուոր տեսարաններ են ասոնք , որ առաջին կարգի գեղեցկութեամբ կը փայլին : Ա. Ծէժինդրու-

թիւնը ալ կը բորբոքի սրտին մէջ , ու երրորդ հանդիսին խորհուրդ մը կը ժողվէ , որուն մէջ իր ատելութիւնը ծածկած՝ կ'ամբաստանէ զիարողս իրեւ թէ հայրասպանութիւն փորձեր է , և իր սիրտը հայրական գթով մը լեցուն կը կեղծէ . խորհրդականները ամէնն ալ գիտեն ծշմարտութիւնը , բայց Փիլիպպոսի վախէն դողալով իրմէ աւելի ամբաստան կ'ելլեն կարողութ ու իրեւ թէ իրեն հայրական զգացմանցը դէմ կը խօսին . Ա. Խայն Ծէրէզ անունով խորհրդականը , որ ծշմարտութիւնը գիտնալով կարողութ հետ անձնական բարեկամ էր , համարձակ բերանով ու սաստիկ վշտացեալ սրտով ծշմարտութիւնը Փիլիպպոսի առջեւ կը դնէ՝ ամբաստանութիւնները սուտ հանելով : Ա. Խ խօսակցութիւնը հարկաւոր էր՝ խորհուրդը մէկ միահաւան մտածութեամբ շշարժելու համար , ապա թէ ոչ Փիլիպպոսի բանաւոր բնաւորութիւն ու իրեն ատելութեան չափը դուրս ցատքելու առիթ չէր մնար ու ամէն բան արդարասիրութեան քողին տակ կրնար ծածկուիլ : Խայրհուրդը լմնալէն ետքը՝ Փիլիպպոս կը հրամայէ որ խորհրդականք կրօնքի պաշտօնէից հետ մէկտեղ ուրիշ առանձին ժողովք մը ընեն ու վըշիր կտրեն . բայց չկարենալով բարկութիւնը ներսը զապել՝ այս առանձնախօսութիւնը կ'ընէ .

Ո՞վ . դաւաճանք քանիօն . . . Ա. Սապէս ժըպիրն դու . Բէրէզ . . .

Արդեօք ըզսիրա իմ ծանեաւ . . . ա՛ն , ոչ . . . այլ բանք որպիսի . . .

Զինչ այդ իրոիս գոռողութիւն . . . իսկ այդպիսի ոմն ոդի

Ծնանի՞ ուր ես թագաւորեմ , եւ կեայ՝ մինչ ես թագաւոր եմ :

Չորրորդ հանդիսին Փիլիպպոս առանց սպասելու ժողովքին վճռոյն՝ գիշեր ատեն զէնքերով ու ջահերով կու գայ կարողուր յանկարծակիի կը բռնէ ու վրան զէնք կը գտնէ . և այս խօսակցութեան ատենն որ արդէն վրէժիսը դրութեան կը սպասէր՝ կարողութ խօսքերէն աւելի զայրանալով , շղթաներու զարնել կու տայ զանիկայ ու բանտ կը խաւրէ : Փիլիպպոսի գալու հոս ան-

պատճառ է . բայց իրեն կիրքն էր որ բռնադատեց զինքը իր վրէժիսնդրութիւնը յագեցընելու , ալ չկարենալով ինքնքինքը սանձել . և Ա. Փիլիպիրեայ արուեստը հոս այս եղած է , ինչպէս ինքն ալ կ'ըսէ , որ այդ բանտարգելութիւնը առաջին ժողովքէն ետքը ձգելով աւելի դուրս ցատքեցընէ Փիլիպպոսի վրայ բռնաւորութեն յատկութիւնը : Կարողութ բանտարգելութենէն ետքը՝

Կոմէզ առանձին կը գտնայ զլյղիսաւ-  
բէթ , որ Լարոլոսի վիճակն խմացած՝  
շատ տխուր էր . այնպէս վարպետու-  
թեամբ կը խօսի ու այնպիսի կեղծ գը-  
թութեամբ կը վարուի հետք , որ Փի-  
լիպոսի երկրորդ հանդիսին մէջ քըն-  
նած կարծիքը ալ բոլորովին ամենայն  
իրօք կը հաստատէ . և այս բանիս հա-  
նելու համար՝ կը սկսի ինքն ալ գանգա-  
տիլ Փիլիպոսի վրայ , և ամէն բան չըշ-  
մարտութք իրեն դիմաց դնելով ու Փի-  
լիպոսի չար ոգին յայտնելով՝ կը խարէ  
զանիկայ , ու ինչուան իր օգնութիւնը  
խոստանալով Եղիսաբեթի որ կ'ուզէր  
Լարոլոսը փախցընել , կ'առնէ բանտը  
կը տանի զինքը : Ազրորդ հանդէսը  
ասով կը գոցուի , որ կարծես թէ գոր-  
ծողութիւնն ալ լմբնցաւ ու Լարոլոսի  
ազատութիւնը ապահովաւ . ասկէց  
աւելի ազուոր բան չկրնար ըլլալ ողբ-  
երգութեան մը համար , որ այն ա-  
տենն որ վերջին կնշիռը կ'ելլէ՝ բանե-  
րը յաջողած սեպուին , ու հինգերորդ  
հանդիսին ամէն բան բոլորովին նորէն  
փօխուի : Լոմէզին ձարտար խօսակցու-  
թիւնը հիանալի է , որովհետեւ կը  
տեսնես որ ձշմարտութիւնը կ'ըսէ , և  
Փիլիպոսին վրայ ըմբռնած ու զգուած  
շարութիւնները սրտէն իբրև բեռ մը  
կը վերցընէ ու ախորժով մը կ'իմացընէ ,  
որ կը ցուցընէ թէ թէպէտ և իրաւը  
ձանցած է , բայց իր բնաւորութիւնը  
ակամայ զինքը միշտ գէպ 'ի չարն կը  
հակամիտէ . Եղիսաբեթի հետ ամէն  
մարդ կը խարուի Լոմէզի լեզուէն , ո-

չեղէլք գընան արեան . . . եւ յորպիսէ արենէ . . .

Ահա լըցան վրէժք իմ ահեղ . . . այլ ես իցեմ ինչ երջանիկ . . .

Կոմէզ , բընաւ ի մարդկանէ՝ գըժպիհ այս գէպք լցին ծածկեալ .

Ինձ ըզհամբաւ , եւ առ քեզ թէ լուռ կայցեն՝ պահիցին կեանք :

Եւ Պաֆիերի այս վերջին տողերուն  
համար ասանկ կ'ըսէ առ Պալսապիծի  
գրած նամակին մէջ . Պայս չորս տօղե-  
րէն երկու առաջինները զզման պզտիկ  
նշան մըն են , և այս անոր համար դրեր  
եմ , որ ցուցընեմ թէ Փիլիպոս թէպէտ  
վերջին աստիճանի անօրէն , բայց դար-  
ձեալ մարդ էր , որպէս զի բալորովին բը-

րով աւելի գեղեցիկ կերպով կը լմբնայ  
այդ տեսարանը , որ Լարոլոսի վերջին  
թշուառութէնը պատճառ պիտի ըլլայ :

Հինգերորդ հանդիսին՝ Եղիսաբեթ-  
բանտին մէջ կը յորդորէ զլյարոլոս որ  
հաւանի ու փախչի . բայց Լարոլոս ա-  
ղէկ ձանչնալով Լոմէզին բնաւորութիւ-  
նը՝ չխաբուիր , և այս մտածութեամբ  
շատ աղուոր տեսարան կը ձեանայ այդ  
խօսակցութիւնը . Լարոլոս ոչ միայն չու-  
զեր փախչիլ , հապա այն գաղտնիքին  
բոլոր խորը մէկէն թափանցելով՝ ինքը  
կ'աղաչէ կը յորդորէ զլյղիսաբեթ որ  
շուտով մը բանտէն երթայ . Լարոլոս  
անմեղ ու բարեսիրտ կնոջ մը պէս դիւ-  
րահաւան պէտք չէր ըլլար : Բայց ան-  
դիէն մէկէն վրանին կը հասնի Փիլիպ-  
ոս , ու իր յետին ատելութիւնը խիստ  
սաստիկ զայրացած սրով թափելու  
ատենը՝ արիւնաշաղախ սրով մը ներս  
կը մտնէ Լոմէզ , այն մարդն որ անանկ  
աստիճանի գետութեամբ կը խանգա-  
ղատէր երկուքին վրայ . կը հարցընէ  
անոր Փիլիպոս թէ իրեն անդութ հը-  
րամնանը կատարէց . կը պատասխանէ  
Լոմէզ որ այն սուրը Ինէրէզի՝ Լարոլոսի  
բարեկամին արիւնովը դեռ ծերածերմ  
կը ծխայ : Լարդը հիմա այս երկուքին  
կու գայ . այն սուրը Լարոլոս կ'ընտրէ  
իրեն ազատարար ու Եղիսաբեթի թօ-  
նը կու տայ . և հոն երկուքն ալ կը  
մեռնին : Փիլիպոս իր ամսւախնն ու  
իր որդին դիմացը դիակնացած տեսնե-  
լով՝ այդ կտրուկ խօսքը կ'ըսէ , որ ողբ-  
երգութեան վերջին կնիքն է .

նութէ գուրս չելլէմ : Ետքը պէտք եր  
զինքը թշուառ ցուցընել . բայց այս ալ  
միայն իր խղճմուանաց սաստիկ խայթէն  
է , և ոչ եթէ իրական թշուառութիւն  
մը պիտի ըլլար իրեն՝ որդւոյն ու կնոջ  
մահը : Խսկ ամենէն վերջը պէտք եր իր  
բնաւորութիւնը դուրս ցատքեցընել  
տալ . անոր համար այն թեթև զզչա-

նալէն ետքը՝ տողով մըն ալ կը յայտնէ իր վախը որ ինչպէս ուրիշներէն կը ջանար ծածկել իր անօրէնութիւնը, ու անմիջապէս ետքը կը սպառնայ դեռ ուրիշ արիւն ալ թափելու . և ասիկայ Առմէզի արիւնն է, որուն միայն վստահութիւն կը ցուցընէր . և այս մտածութիւնն ալ մենք աւելցընէնք վրան, որ այնպիսի մարդու մը կեանքը վերցընելու կը սպառնայ, որ ձարտարութեամբ և խորագիտութեամբ իրեն կը հաւասարէր, ինչպէս որ Փիլիպպոս ալ կը վկայէ, առանց անոր հաւասարի մը ձեռնուութեանը այսպիսի յանդուզն մտածութիւն մը գլուխ հանելու համար :

Իայց երրորդ հանդիսին դառնալով՝ Փիլիպպոս կ'ամբաստանէ զլարոլոս ժողովքին մէջ, որ հայրասպանութիւն փորձել է . բայց այսպիսի էական ամբաստանութիւն մը, որ քան զամենայն յանցանս ծանր պիտի երենար Լարութի վրայ, այնչափ լաւ դուրս ցատքած չէ ու անձմարտանման ալ կ'երեայ . և ըստ ինքեան դժուարին բան է որ անանկ խորամանկ բռնաւոր մը՝ ամբաստանութեան այսպիսի յայտնի միջոցի մը մէջ սխալած ըլլայ :

Ի՞սո՞ ողբերգութեան մէջ երկրորդ անձն է Լարոլոս Փիլիպպոսի որդին, որուն վրայ կ'երթայ բոլոր հանդիսականաց աւքը . Լարոլոս՝ հօրը ատելի եղած, Հղիսաբեթի հետ չկարենալով սրտին իղձը կատարել, և պալատականները իրեն թշնամի ու նախանձող ունենալով : Ինքը Փիլիպպոսի դէմ է, որովհետեւ կը տեսնէ անոր սաստիկ ատելութիւնը . բայց իրեն բնաւորութիւնը ազնուական է, անանկ որ այնպիսի գաղանասիրտ հօր մը չափազանց խօսքերէն ու գործողութիւններէն ետքն ալ՝ դարձեալ միշտ չափ մը կերպ մը կայ իրեն խօսելուն մէջ, թէ Փիլիպպոսի առջև եղեր է և թէ ետեէն . գովեստի արժանի է Ալֆիկեայ այս մտածութիւնը : Լարոլոս սրտին մէջ անկարգ սէր մը ունի Հղիսաբեթի վըրայ . բայց առաքինութեան շարժմունք

ներն ալ զգալով սրտին մէջ՝ բոլորովին դուրս չտար կիրքը . և աղէկ կ'ըսէ Ալֆիկը, որ եթէ Լարոլոս այս բանիս մէջ խիստ մոլի երևնալու որ ըլլար, հանդիսականք վրան գթութիւն չէին կրնար ունենալ . նոյնպէս, մանաւանդ թէ աւելի զգուշաւոր է Հղիսաբեթ, որ ամումնութեան կապովն ալ միացած է Փիլիպպոսի հետ . ուստի թատրերգութեան արուեստը լաւ ձանցող ողբերգու մը՝ այս աստիճանի պէտք էր զնէր այդ սէրը : Լարոլոս՝ Ռէրէզ անուամբ վերը յիշուած պալատականը բարեկամ ունի իրեն . և անմիջապէս Հղիսաբեթի հետ առաջին անգամ տեմնուելէն ետքը՝ Ռէրէզ կուգայ իրեն, ու ինչպէս սրտի բարեկամ մը կը խօսի թշուառացելոյն հետ՝ անանկ զգայուն խօսքերով իրեն վշտերուն հաղորդակից կ'ուզէ ըլլալ . բայց այս խօսակցութիւնը մէկ անգամ միայն կ'ըլլայ, և Ռէրէզ մէյ մ'ալ ժողովքին մէջ կ'երեայ ու հոն կը պաշտպանէ զլարոլոս : Ո՞եզի այսպէս մը կ'երեայ թէ ըստ ինքեան այնչափ լաւ չէ որ Լարոլոս մէկ զօրաւորագոյն կը գով մը դէռ սաստիկ բորբոքած ատենը ու Հղիսաբեթի անմիջապէս տեսութենէն եաքը՝ Ռէրէզի հետ տեսնուի . որովհետեւ թէակէտ ասոնք իրարու հակառակ կը քեր չեն ու երկուքն ալ մէկտեղ դնելը մեծ առաւելութիւն մը կու տայ այդ ողբերգութեան, բայց այս առթիս՝ բարեկամնութիւնը աւելի տկար կը մընայ, և թող որ երկու ուժով գեղեցկութիւններ իրարու ետեէն դրուելու որ ըլլան ողբերգութեան մէջ՝ այնչափ ազդեցութիւն չեն ըներ . անոր համար լաւագոյն կ'ըլլար որ երբ քիչ մը աւելի հանդարտէր իր առջի կը քերէն, այն ատեն խօսէր Ռէրէզի հետ . բաց ասկից՝ նաև շատ անգամ պէտք էր խօսէր հետը :

Հղիսաբեթ երիտասարդ թագուհի մըն է, անմեղ ու անկեղծ . Լարոլոսի վրայ սէր կապած է, անոր համար կը քիչն սաստկութենէն՝ անխոհեմ է . Փիլիպպոսի ու Լոմէզի հետ խօսելու ատեն այդ գաղտնիքն որ ակամայ ա-

ուանց իր գիտնալուն կը յայտնէ , կրից շարժմունքներէն է միայն , որ այնպիսի դիպուածներու մէջ դժուարին էր կրքի մէջ եղողի մը , մանաւանդ կնոջ մը՝ ծածկելը . և ահաւասիկ հոն է գեղեց կութիւնը , որ իր ապահով եղած ատենն որ բանը չյայտնեց ինքը , առաջուց կասկած ունեցողները՝ տեղն ՚ի տեղը իմացած են :

Լոմէզը արդէն նկարագրեցինք . Փիլիպպոսն ու Լոմէզը իրարու բաղդատելով՝ առջինը ինչ որ ըլլայ միշտ թագաւոր է , բայց Լոմէզ իր ցած բնաւորութեամբը՝ թերես զզուեցրնէ հանդիսականները . և ահաւասիկ ասիկայ կը ցուցրնէ թէ ուրեմն Ալֆիերի թնչպէս աղէկ ստորագրեր է Լոմէզի անձին ին կող բնաւորութիւնը : Անզի սքանչելի կ'երեայ այն կտորը , որ Լոմէզ Շնէրէզի մահուան լուրը բերելէն ետքը՝ լուռ կը կենայ ամեննեին ու խօսքով մըն ալ ամեննեին ծաղը ըներ լարոլուն ու Խղիսաբէթը . դողացընելու բնաւորութիւն :

Շնէրէզ , որուն վրայ նոյնպէս վերը խօսեցանք , իր ջատագովութեանն ատեն՝ այս առածածը կը յարմարցընէ լարոլուն վրայ .

Զի ոչ ուրեք ոք եհաս Յայսքանի անգըթութեյեղակարծումն ի կատար . ասիկայ ըստ ինքեան ամէն մարդու վրայ ճշմարտութիւն չէ , բայց ճարտասանին բերանը շատ վայելուչ է , որ անիկայ իբրև ընդհանուր առած առնելով իր խօսակցութիւնն ուժովցընէ :

Էնարտոյ , որ միայն ժողովքին մէջ կ'երևայ , կրօնքի ոգի ունեցող ձեւացուցած է զինքը . ասիկայ կրօնից պաշտպան կ'ելլէ ու զլարոլոս իբրև օրինահար ու քրիստոնէութենէ . ապստամք կ'ամբաստանէ : Լրօնքի կողմանէ աւելորդապաշտութեք ամբաստաննելը՝ աղուոր , Ապանիացւոց բնաւորութեանը Ճիշդ յարմար ու պատմութեան ալ համեմատ է . բայց աւելի պէտք էր դուրս ցատքեցընել , և նմանապէս պէտք չէր մէկ վայրկենի մը վրայ կապել իր աղդեցութիւնն ու երկրորդական բան մը ընել :

Գամք հիմա ընդհանուր ողբերգութեանը վրայ քանի մը պղտիկ անդրադարձութիւններ ընելու : Ինչպէս որ առաջին հատուածներուն մէկուն մէջ ըսեր էինք Ալֆիերեայ վրայ , հոս ալշատ աղէկ կ'երեայ այն պակասութիւնը . բոլոր ողբերգութիւնը ամեննեին Ապանիացւոց ոգւովը չէ գրուած . տեղոյն սովորութիւնները , ժամանակին վիճակը , մուածութեանց կրթութեան աստիճաննը ամեննեին դուրս ցատքած չէ . լեզուն ալ այն ազգին յատուկ բնաւորութեան յարմար չէ . ուր ընդ հակառակն ասոնք թէ որ ողբերգութեան վրայ աւելցուած ըլլային , շատ մեծ յարգ կ'առնէր անիկայ : Եզուի խստութիւն ալ , բայց հոս պարզ իբրև ողբերգական արուեստ կը մուածենք ասիկայ , մասնաւորապէս Աղիսաբեթի խօսակցութեանց մէջ շատ աւելի անուշ պէտք էր ըլլալ , որպէս զի զգայուն սրտի մը խօսքերուն պատշաճ ըլլայ ըսուածքին կերպն ալ . ուրիշ կողմանէ ալ՝ թէպէտ կ'իմացուի որ խօսողները նոր դարու մարդիկներ են , բայց դեռ շատ աւելի պէտք էր ըլլար : Ողբերգութեան ընդհանուր միութեաննը վրայ նայելով՝ այն չափ լաւ կապակցութիւն չկայ մէջը , որ ողբերգութիւն մը կազմելու ու հանդիսականաց զգացմունք մը տալու համար՝ շատ հարկաւոր բան է : Խւ երկրորդ՝ այնպէս սիրտ շարժող ու գթութեան արցունքներ թափել տուող ողբերգութիւն մը չէ , մաննաւանդ թէ մարդուս վրայ սարսափ մը կը ձգէ . Փիլիպպոս իրեն բռնաւոր բնաւորութեամբը չկրնար սիրելի ըլլալ . կը գողանք իրմէն ու կարծես թէ ողբերգութեան վերջը իրեն կենդանի մնալը՝ մարդուս աչքին առնելէն անցընել կու տայ այն արեան հեղեղները , որ այդ վայրագ սիրտը ախորժանօք դեռ պիտի վազցընել տայ . և բոլոր իրեն մուածութիւններովը կը դառնայ ողբերգութիւնը , մէկը կուրութեամբ իրեն կամքին հընազանդել կու տայ , մէկը քննութեան կը հանէ , լարոլոսի՝ ատելութենէ ու վրէժինալրութենէ զատ բան չցուցը-

ներ : Իսկ Կարողակի ու Խղիսաբեթին վրայ գալով՝ ասոնք ալ իրարու հետ քիչ կը խօսին ու կիրքը աւելի սրտեր նուն մէջ կը մնայ : Խողովքը Փիղիպպոս սի չար մտքերուն կը ծառայէ, ու ամենախն սրտի զգացիր : Խւս առաւել այն ատեն աւելի սիրտ շարժողչէ այդ ողբերգութիւնը՝ երբոր վերջի տեսարանին այնպէս անգութ կերպով մը Կարողա ու Խղիսաբեթ գետինը կը տարածուին, և երբորդ մահ մըն ալ կը լսուի . և այս բաներուն ներկայ բռնաւորն ու իրեն չար խորհրդակիցը միայն կը գտնուին :

Եսիկայ սաստիկ հարուած է զգայուն սրտերու համար . և ըստ ինքեան խիստ քննութեամբ նայելով, Խղիսաբեթը Կարողակի հետ մէկտեղ մեռցնելը սրտութեան դէմ պակասութիւն մըն է . բայց ինչ կերպով որ ալ ըլլար, պէտք էր միշտ այս տեսարանին վրայ զգալի փոփոխութիւն մը ընել ու գոնէ սարաա փին հետ բաւական անոյշ զգացմունք մըն ալ սփռել հանդիսականաց սրտին մէջ :

( ԿԵ ՀԱՐՈՒՆԱԿՈՒՄ )

## ԲԱՆԱՍՏԵԴԱՌԻ ԹԻՒՆ

### Ի ՎԱՂԱՄԵՌԻԿ ՄԱՀ

#### ԱԶՆՈՒԹՅԱՐՄ ՕՐԻՈՐԴԻՆ

#### ԼՈՒՑԻԱՅ ԱԼԱՊՀԱԳԵՐՑԵԱՆ

Ո՞ինչդեռ ի կէտն երկնից ի դաշտ կապուտակ  
Գեղեցկաձևմ շոզայ լուսին արծաթի,  
Խւ յանկարծ բարկ ամպոցն ի քող սեւորակ  
Շոսաձաձանչ ծածկի ճակատ գեղանի :

Ո՞յսպէս աւաղ մերս ( Ծրիորդ նազելի ,  
Ո՞ինչ յարշալոյս ձեմէր տիոց վարդագոյն ,  
Ո՞վ բօթաբեր մահուն աւար ցանկալի ,  
Ո՞օրն ի զըրկաց վարէր ի նիրհ մըշտաքուն :

Ըստուածատրեան տոհմին դու բոյս մատաղիկ ,  
Յուսով սիրով եւ հաւատով անսասան ,  
Ի տապախառն հողմոյ մահուն ընկեցիկ՝  
Բզհայրենիդ թողեալ լրքեր բուրաստան :

Ոիրտ ըզգայուն բիբը հանդուրժել կարէ աստ .  
Տուր ինձ զարձուածս , ո լրուանիստ դու ծրմակ .  
Եհա տասլանն ընդ հովանեաւ կայ նոճեաց՝  
Ունայնութեան ուաննմահութեան յիշատակ :

Հանգա , քերթողդ , յառաջ մատիր տըխրագին՝  
Եպողնեան առեալ զքընարն ի ձեռին ,  
Եւ նազելոյդ առ սընարաւ տապանին՝  
Երգեա զգարուն թարշամ ի շունչ ժանտ հիւսսին :